

Հ Ա Մ Ա Ն Ո Ւ Ա Գ

Մ Ա Ս Ն Վ Ե Ց Ե Ր Ո Ր Դ

Դուն ի՞նչ գիտես
 Խորհրդաւոր Տիեզերքի
 Գաղտնիքներէն...
 Դուն մասնիկ մը, մասնիկ չընչին,
 Մասնիկն ինչպէ՞ս պիտի գիտնայ
 Միտքն ամբողջին...

Գիտցիր միայն, ք՛ով եկեր է,
 Աստուածացեր է ու անցեր,
 Ով մըրկեր է՝
 Սիրոյ բոցով,
 Ով տանջուեր է անբոյժ խոցով,
 Ով սիրտն ըրեր կարօտի ծով,
 Զակի մ'համար ով սեւ կապեր,
 Ով տառապեր՝
 Ուրիշի մը վիշտ ու կոծով,
 Աստուածացեր է ու անցեր...
 Անցեր է, չէ անէացեր:

Ով նայեր է ու գարմացեր,
 Ամենուն դէմ սիրտը բացեր,
 Եղբօր մը հետ աննար լացեր,
 Մըրբացեր է,
 Աստուածացեր է ու անցեր:

Ով եկեր է,
 Եզրայրացեր՝
 Հողին, քարին,
 Բոյս ու ծիլին,
 Ծաղկին, ծառին...
 Ամեն բանէ մաս բաւացեր,
 Ու բաժնուեր է ամենուն...
 Հագար ձեռով կըրկէս իջեր,
 Հագար անգամ աշրուեր, շիջեր...
 Հագար ձեռով եկեր անցեր,
 Անցեր է, չէ անէացեր:

Բընութեան մէջ
 Ոչինչ, ոչինչ կ'անէանայ,
 Ոչ մէկ հիւլէ, ոչ մէկ էակ.
 Անմահ է Մայր Բընութիւնը,
 Եւ իր ամեն մասնիկն անմահ
 Պիտի մընայ:

* * *

— Ի՞նչ ելեր ես կը ցափըռտես
 Կարծես բնութեան գաղտնիքները՝
 Լսկ դուն գիտես,
 Ո՞ւր է գաղտնիքն «խորհրդաւոր»
 Տիեզերքին՝
 Որ մեր միտքին ըլլայ անտես...
 Բընութեան մէջ կան լոկ աստղեր,
 Բոց ու մոծեր,
 Անոնց միջեւ՝
 Պարապութիւն ու մրթութիւն,
 Անհմաստ ու անծայրածիր...
 Հոն տեղ չըկայ
 Ոչ հոգիին եւ ոչ Միտքին,
 Ոչ իսկ Կեանքին:

Խորք է կեանքը՝ Տիեզերքին,
 Ու Մայր Բնութիւնն՝
 Անտարքեր է, անհամակիր,
 Մեր սէրերուն ու փափաքին.
 Դուրս ենք անշուշտ մենք Շրագրէն
 Տիեզերքին,
 Եթէ նոյնիսկ Ան ունենայ
 Մի Մորագիր:

— Դուն կը տեսնես լոկ երեւոյթն,
 Երեւոյթը նիւթն է անշուշտ,
 Ոյժն է սակայն նիւթին էոյթն,
 Ոյժն է ոգին
 Այս հըրաշքին...
 Ու չի կըրնար նիւթը լուծել՝
 Խորին խորհուրդն
 Ու անսահման Տիեզերքին...
 Չի կըրնար նիւթն՝
 Բսկըգրնակը ըլլալ Միտքին,
 Ոչ ալ Կեանքին,
 Միտքն է հիմքը Տիեզերքին:

Բընութիւնը իր Շըրագիրն
 Ունի յըստակ,
 Ու Շըրագրին մէջ, Մայր Երկիրն
 Իր նըպատակն.
 Միտքը Մարդուն՝ անտարակոյս
 Հոն տեղ ունի,
 Արդէն բացած հըզօր քեւերն.
 Իր անպարփակ,
 Մինչեւ հեռու միգամածներ.
 Կը սաւառնի:

Բնութիւնը ծով է անսահման,
Այդ ծովուն մէջ մենք կը սուզուինք,
Սակայն պիտի չը կորսուինք՝
Յաւիտեանէ մինչ յաւիտեան:

Կեանքն մէկ է, Համանըւագ,
Ու մենք «խագ»երն այդ նըւագին...
Կեանքն է վրտեմ մի պատարագ,
Ամեն էակ, ամեն անհատ
Մաս կը կազմէ
Այդ սըրբազան
Պատարագին:

Մէկ է Կեանքը,
Մէկ է նաեւ Ակը Կեանքին,
Մայր Բընութեան անմահ Ոգին,
Կը բըխինք մենք այդ Ակունքէն
Ոռոգելու անհուն դաշտերն
Տիեզերքին...

Պիտի դառնանք օր մ'անպայման
Նորէն Ակին,
Ու հոն ըզմեզ գըտնենք լըման:

Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ

(Շար. 2 եւ վերջ)

